

Այս հիտրօքարպիւրներուն զվաաւորները հետևեալներն են.


1. Մէֆան (Méthane) կամ ֆօրմէն (Formène)  $\text{CH}_4$ . Հեղուկ քարիզին մէջ լուծուած այս մարմնին ճահճներու տղմէն և լուղ կազն է, (gaz des marais) որ գոյսթիւն ունի նաև ածխահանքերու մըթ-նոլորտին մէջ (grisou). Մէֆանը անգոյն և անհռու կազ մըն է, կ'եռոյ 164 աստի-ճանին՝ երրոր հեղուկացած է ու կը հալի 184 աստիճանին երրոր սպառած է:

2. Էթան (Ethane)  $C_2H_6$ . ինչպէս  
մէթանը և յաջորդները, էթանն ալ զբա-  
նուած է Անգլիայի քարիւղներուն մէջ  
լուծուած:


### 3. *Фропан* (Propane) C<sup>3</sup>H<sup>8</sup>:

Ф<sub>Л</sub>п<sub>q</sub> և Փ<sub>Ա</sub>նուր կրցած են զատել և  
ուսումնասիրել յաջորդ 13 հիմքոգարպիր-  
ները  $C^4H^{10}, \dots, C^{16}H^{34}$ , բոլորն ալ  
ջրածիններ յագեցած:

Մինչդեռ կովկասի քարիւղները կազմուած են մանտանի Սիբիր (Cyclique) շարքին պատկանող ջրածինէ յագեցած հիմքօքարպիւղներէ ինչպէս Սիբլուփէնթան (Cyclopentane), Սիբլուկզան (Cyclohexane) և անոնցմէ յառաջ եկած ուրիշ բազմաթիւ մարդիներ.




ԱՆՁՈՎԻՆՔԱՆ




### Մէթիլովէնան

Methylcyclopentane



1168105495



## ՄԵԹԻՎԿԼՈՒԲՐԼՈՒՔԿԱՆ

Սպյան ձևերը եթէ բաղդատինք ալիֆատիկ շարքին պատկանող հիմորջարպիկը ներու ձևերուն հետ, անմիջապէս կազմութեան տարրերութիւն մը կը նշմարենք երկու շարքերուն միջև, այսինքն սիրելիք (cyclique) շարքին պատկանող մարմինները իրենց կազմովը կը տարրերին առիվաճար շարքին պատկանող մարմիններէն:

Սիրլովէնթանը, Ալբրեգտանը և անոնց-  
մէ յառաջ եկած բոլոր նիւթերը քարիւղի  
հոտ ունեցող անգոյն հեղուկներ են ու  
Պարուի քարիւղներուն բաղադրիչ մասեր  
կը կազմեն:

### (շպարտեր)

Վ. Արարտիս

## ՀՆԴԻԿ ԱՄԵՆԱՄԵՇՅԱ ԲԱՅԱԿՏԵՂԻՆԸ

Ա. ՂԱԶՄՈՒՄ ԽԵԶ

ԹԹԱԽՆԱԲԱՆՔ Կ'ըսեն, որ երեկոյեան  
դէմ երբ սովորական թոչնոց դայլայլիկ-  
ները կը գաղղին՝ սոխակն է որ ասպա-  
քչա կը նետուի իւ վայելած բնութեան  
հրաշայի բներո գեղունենու:

Հակառակ ձմեռն սովորեալ խստու-  
թեան ցուու բայց հիմնալի օրենու եր-  
կար շարք մ' ունինց այս տարի, գա-  
րուն մ' է, բայց առանց զարդանային  
ծաղիկներու, գարուն մը՝ առանց բնու-  
թեան երգիչներու:

Այս վիճակին մէջ էր որ իբրև գար-  
նանարեր երգիչ մը հասաւ հեռաւոր Ա-  
րևելքն մեծահոչակ քերթող մը՝ կարծես  
սովորակի մը ղերը կատարելու

Բապինտրանադ թակորն էր ան, արզի  
Միջազգային գրականութեան ամենէն կար-  
կառուն դէմքերէն մին՝ իր բազմէնիւղ ու  
սահմանուղ տառանցուղ.

իր մասին ահա նախ համառոտ կենաց պահանջ անհնարին մը :

Մնած է ան ի Պոլբերա, Պէնկայալի

մէջ, 1861ին. իր հայրը Ցեպինտրանատ նալու. այդ էր բժիշկներուն միակ խոր-թակոր արգէն մեծ փիլսոփայ մ'էր:

Շապինտրանադի անդրանիկ երկասիւրութիւնը կը համարուի «Կարենը օրերա» մը. ատէկ վերջ հետզհեաէ լոյս ընծայած է թատրութութիւններ, քերթուածներ, վէպեր ևն, յորս նշանաւոր է «Ճիշտանեալիյան»: Խոկ «Թարտիզպանը» հայերէն ալ թարգմանուած է Կոկիկ հասորիկի մը մէջ Համալիկ թաւամանեանի կողմանէ:<sup>1</sup> Հայ լրագրութեան մէջ մինչև այսօր մերթ ընդ մերթ կ'երկին անոր քերթուածներէն թարգմանութիւններ: Թակորի անունը, պէտք է ըսկէ, համաշխարհային հռչակ ստացած է, որովհետեւ ան ոչ միայն մեծ բանաստեղծ է, այլ նաև փիլիսոփայ, թատրուազիր, վիպասան, նկարիչ ու երաժիշտ:

Փոքր ինչ զաղափառ տալու համար իր մասին հոս կը քերենք ինչ որ իրալանտացի բանաստեղծ լից լսած է Պիէնկալացի թժիշկէ մը. «Աւրիշ բանաստեղծներ ալ ունինց, կ'ուսէ ան, բայց ոչ մէկը կը հաւասարի Շապինտրանադի, որուն անունով մկրտած ենք զրական այս դարաշընանը»:

Իր քերթուածները մինչև իսկ կ'երգուին եղեք արևմտեան Հնդկաստանէն մինչև Պիրմանիսա: Թակոր իր բանաստեղծութիւնները ինչն անձամբ անդիբերէնի ևս թարգմանած է, որոյ մասին կը հաւաստեն, թէ քնազրին գեղեցկութեանէն երրեք չէ շեղած, բանաստեղծին համրաւը իր զազաթինակէտին կը հասնի 1913ի աշնան, երբ ինք կ'արժանանայ նէօպէլի մրցանակին<sup>2</sup>:

Դեռ վերջերս էր որ ան խտալիա հասաւ, մեծ ընդունելութեանց մէջ, երկու արևելագէն Ռւսուցապիսներու հրաւելունը վրայ, և բանախօսեց Միլանու Circolo Filologico-ի մէջ. Մտայիր էր զեր ժամանակ մը իշրոպահան այս եղիմին մէջ շրջագայի, սակայն եղանակին ցուրտ կիման ինժունեցայով մը յորդորեց զինք առաջին իսկ շոգենաւով Հնդկաստան դառ-

նալու. այդ էր բժիշկներուն միակ խոր-նորդը:

Այդ որոշումէն վերջն էր որ թակոր զրեց իր «Հրամանալու ողոյնը առ խորհիմա», գողարիկ քերթուած մը՝ որը պէնկալիան բնագրէն իտալիկի թարգմանելով Աւստրիական ֆորմիբը՝ յանձնեց իտալական Մամուլին: Հաճոյք մը պատճառելու համար մեր ընթերցողաց՝ մենց ալ հայերէն կը թարգմանենք հու սոյն նորագոյն բանաստեղծութիւնը.

### Ա. Բ Ի Տ Ա Լ Ի Ա

Նս ըսի, քեզի.

— Թագումի՛, միամ ուրիշ շատ սիրողթերու, որոնք ուսքերուտ առջն քերիթ իրենց ընծամերը, եկած եմ ես,

իթազէս արտօյտ որ կը թուշի դէպի ողոներթ Արշալուսի, լոկ քեզի երգելու իմ երգս և ապա խոյս տալու:

Իսկ ու պատուամելէն խօսեցար քողիդ տակէտ.

— Հիմա ծմիւն է, բանաստեղծ, իմ երկիթը մառախլապատ է. պարտէզմերս ծաղիկներէ մերկ եմ,

Նս ըսի քեզի.

— Թագումի՛, սթիգմա քերա՛ծ եմ Արևելքի երկուս, այս յոյսով որ զայթ Առաքեմ պիտի քու սև աշքուու լոյսիթ զինաց. բայց իմ քողի թողուածի իմ եմ:

Բայց գու պատախամեցիր իմ եմ.

— Ես զարծիր, ամիամբն զամաստեղծս, զամ զի գեր իմ գոյներովս չեմ զարպուտած, երբ Մայիսի քաղցր ամսուն բազմիմ ծաղիկներու զամոյին գրամ՝ այս ատեթ, այո՛, զեզ քովս պիտի կաթիմ:

Ըսի ես քեզի.

— Թագումի՛, յուսատու այս խօսքին մէ՛ջ է իմ երկու ծարերութեամս պատուել:

Գու հրաւել ծարերութիւնը հրապոյը տարուելով գարեան զիփիւթ պիտի փթթեցէ իմ նեռաւոր ամսունի ծաղիկներու զամոյին գրամ օր մը, զիմուցած ամուշ բուրումներով և բուրովիթ զամակաւոր մեղումներու բզգիւմներով:

Իսկ այսօր, մինչեռ հրաժեշտ կ'առանեմ ու կը մեկնիմ հեռուու, կ'երգեմ ես. Ցաղէթութիւն քեզի.

Թապինտրանադ թակոր Վէնետիկ հասաւ Յունուար 29ին. Կայարանին մէջ ընդունուեցաւ թաղացապիտէն, պաշտօնա-

1. Վիճանա, 1922. — 2. Հանք, կիսամասայ հանգու, Պուլս 1913, էջ 33.

կան Արարտիններէ, Աթենէոյ վեհեղոյի ներկայացոցիշներէն, կոմսական ընտանիքներէ և ուրիշ հոգում մը մտաւորական-ներէ:

Այսոր ժամանելուն երկրորդ օրը բազարէն հեռախոսով հալորդութեալ ի Ս. Ղազար, որ մձանուն բերթողը Վանքիս այցելութեան պիտի զայ իր հետեւորդներով:

Հետեւեալ օր (31 օհունուար) ցերեկէ վերջ ժամ 2<sup>½</sup>, ինչ շրգեմակոյիկ մը կանգ առաւ մայրավանքին նաւամատոյցին առջե. Թակորն հասած էր, անմիջապէս դիմաւորդինց զինքը վարդապետներս և մեզ հետ ազգային ցերերող Աւ. Խանակինան:

Փոխազարձ ողջոյններէ ետքը առաջնորդեցինք զինքը զէպի ներս Առաջին այցելութիւնը եկեղեցիէն սկսանք. հոս յատկապէս իր ուշադրութիւնը զրակեց Առենան ժամագրըի Հայկական խազերը, որոնց և հնդիկ և սմբակներու միջն նմանութիւններ կը գտնէր: Գրաստան մէջ ցոյց սրբացան նկարազարդ հայ ձեռագիրներ և հնդիկական հնութիւններ Պայրընի սենեկին մէջ հրացաւ փոսոկրեայ աթոռին վրայ, և հոնքէ մեկնելէ առաջ ստորազբեց անունը Ասկետեարին մէջ սանսրիթ լեռուով, ինչպէս նաև իր «Պարտիզաներ» բանասեղծութեանց հայերէն թարգմանութեան զյոյ օրինակներուն առջև, որոնց մէջ մին կը պատկանէր մեր Գրադրանին և միւսը Խանակինանի: Անդանատան մէջ տեղի ունեցան պատուասիրութիւններ վարդանոյցով և ըմպելիով. յետոյ անակընկալիք մը տպաւորութեան տակ լսեց Հ. Գարրիէլ Վ. Խանակինանի խուաերէն ուղերձը, որոյ հայերէն թարգմանութիւնը, բանախոսին ձեռքով եղած, հոս կը զետեղներ ահա.

### ՍԻՐԵԼԻ Տէր, ՈՂՋ Լեր,

ՄԻՒԹԱՐԵԱՆՑ ՔՆԱ ԱՐԱԿԱՆՈՎ, Կ'ՈՂՋՈՒՆԵԱԳ

« Մնաք ալ այն Արևելքի որդիքին ենք, առ որ կը դառնան բոլորի աչքերը, երբ կը բանան առաւոտուն: Արշալոյսի Պարազամքէն կը ցողէ լոյսը, յաւիտենական երազներու երգը: Աւրեմն եղբայրներ ենք »:

« Դուք զմեզ Արևմուտաք կը գտնաք, որովհետեւ օտար ձեռք մը, ուզեց զմեզ մահացեր տպիտութեան մէջ միբնել: բայց Նախախնամութիւնն առաջնորդեց զմեզ այս գեղածիծաղ ծովածոցն, ուր երփներանց ալիքներու վրայ կը ծաղկին լոտուններ, արձակելով ցոլացութեան»:

« Դիւցազնուուին Վեհետիկի, ընդունեց զմեզ Ս. Մարկոսի ալյազղթ Առիծի թևներուն տակ և տուա մնջի ամուռ ապաւէն այս հմայիչ կղզեաւ կը: Արախն բախտին դէմ՝ մրմար չըր ոքին և շղիկներու հետ փնտոեց թափանց յաւիտեան ստուերներու ֆարանձաներուն մէջ: Լոյսի յաղթանակն կատարեալ եղաւ: »

« Մեր Հայրերին և մնիք կը պարտինք մնի գոյութիւնն յազթող Դշլոյնին և մնի և ազնիւ իտալական Ազգին, յառաջնութաց դաստիարակ արդի վերածուած քաղաքակրթութեան Եւրոպայի: »

« Այս հորին և խաղաղ առանձնութեան մէջ, որի չեն հասնիր աշխարհիս աղմուկները, այս խորհրդաւոր լուլթեան մէջ, մնիք գտնանք վերածութեան ճանապարհը, և ընդ նմին ունեցանք ստատրական շարժումներ՝ որ երկար դարեր ունակիութեան երացարաններին աստ յառաջադիմնեց կարձաւ հայրենին սրմանց և զարգացման վառարաններ մեր մարտիրոս Ազգի համար: Հայաստան իի յոյսով կը սպասէ իր յարութեան օրին: »

« Դուք, Սիրելի Տէր, Դուք կը գտնուիք այս ժամուն Հայ հողի վերայ, որ մեր ազատ սեփական ութիւնն է. այսպէս կամեցալ Դշխոյն Աղրիոյ: Մի՛ քամահէք որ այս Հայաստանի փոքր է տանելու Զեր աշխարհանոշակ համբաւը. Գեղ համար արտօնուած տեղ մը կայ մեր սրտերու մէջ, որոնք սահման չգիտեն. մննք հայրենակիցներ ենք: »

« Եկըն, այս սիրասուն գնևասրը երկնքին, կը պարաւանդէ բոլորի սրտերը ընդհանուր եղայրութեան մէջ, ինչպէս արմն կ'ընդզորէ և կը չերմացունէ բոլոր համազոյք: Այս համոզումով սիրոյ մեր կեանքը կը քայլէ և կ'ուռանայ բնաւին հաւատոյ և յուսոյ ակօսներու միջնէն, զնալով հասնելու և միանալու Անսահմանին, յաւիտենականութեան մէջ: Նիրվանայի ծոցէն պիտի գտնէ հին աշխարհն իր վերանորոգումն: »

« Եկըն, սկիզբն մեր բոլոր գործերուն, ծառաւեցուցեր էր զմեզ Գեղերուուն. ապաշնորն եղանակն խանական մէջ: Նիրվանայի ծոցէն պայտուն թեկերը: Մննք սիրու չենք գիտեր, կաս

զի ձիւնաթոյր ծածկոցն՝ հանգիստ կը չնորհէ մեր վարդերուն, և սիրատարփ մնդուն թող սնանի իւր քաղցր և առողջարար մեղրով, և մենք նորան կը սատարենք մեր շերմ աղօթք-ներով»:

«Դուք պիտի վերադառնաք գարնան կազմուրուտ և պիտի գոնիք բացուած մեր վարդերն ապրիլի: Մեզ յառաջապահ կը դրիչք ակետաբեր բարեկամ ժիմունակն, մուս զի ներ հասնելուն պատրաստ լինի պատկն և ձիթենույ շիւրն, պասկելու ջեր այս պանծամի խորնողի և բանաստեղիք ճակատն, որը երկինք դրուագեց երգելու յահիսնեական գեղեցկութիւններն Եղբայրական սիրոյ»:

«Ձեր այցելութիւնն մեզ համար ամենաթանկագին է, և ամենափաղցը պիտի մայ յիշատակը այս բացառապահ գեղեցիկ օրուանս! Միկիթարեան Միքաբանութիւնն հպարտ է Ձեր քառաւոր անունը աւելցնելու շատ մը երևելի այցենուններու շարքին՝ որք իրենց այցելութեամբ պատեցին փոքրիկ կղզին խոնարհն Միկիթարայ, մեր պատահի Հնապարհին»:

«Ձեզի, բիւր չնորհակալութիւններ, Սիրելի բանաստեղծ»:

Ուսուցչապես Թորմիցի ազնուորէն անզղիկրէնի թարգմանեց վերոյիշեալ խօսքերը:

Հուսակ ուր ելաւ թակոր և իր հանդարար բայց հնչուն ձայնով պատասխանեց անգղիկրէն այսպէս.

Ինձի համար մեծ հաճոյք մըն Է՝ Վենենկոյ լճակն ծոցը գտնուող այս մեր անդորրիկ ու լոկի կղզեկին մէջ այսօն մշշերնիդ գանուիւր. ու միայն զմզն պատող այս գեղեցկութիւնն և խաղաղութեան համար չէ որ կը զգամ այս հաճութքը, այլ այն աներևոյթ կապին համար՝ որ զմեզ կը միացնէ մեր խոր արմատներուն մէջ, որուք կը գտնուին ընդ մէջ երկու ժողովորդներու հնուաւոր հասարակաց ծագումին:

Մենք զանազան ճիւղեր ենք այն խօշոր ծառին՝ որ է Արքական ցեղը, արինը որ կը հոսի մեր երակներուն մէջ՝ մեր արինն է. և այս եղբայրակցութիւնը այսօն մեր մէջն զգացի:

Հնդկաստան մէջ մներ ունենք Հայ հասարակութիւնները կամ զաղութենք, բայց այս զաղութենը կազմուած են անձերէ որունք նուիրուած են վաճառականութեան, շահու. անոր համար անոնց հետ մնեմ ինք զգար այդ մեր-

ձաւորութիւնը. զայս կը զգանք մի միայն մոտածութիւնն ու մոտաւոր մշակոյթին մէջ:

Զեր շերմ ու սիրազեղ ընդունելութիւնը այսօր զիս կը հրաւիք նորէն ձեր քով վերապանաւ, Պիտի վերադառնամ գարնան վարդերով, ոչ թէ իբր օտարական, այլ իբրև մէկը՝ որ կը զառնայ իր տունը, մոտարականութեան տալնը:

Քերթողին խօսքերը լաւագոյն հաւանութիւնը գտան ծափերու մէջ:

Այցելութիւնը վերջ գտան ծպարանին մէջ, ուր ընծայուեցան ՅԵ լեզուով «Հաւատատով խոստովանիմը ըլ և 1924ի Բազմավէպի Պայրընեան պատկերազարդ թիվը:

Հրաժեշտի ժամն էր, զեղեցիկ անակնկալ մ'եղաւ՝ երր Հ. Յովհան Ալգեր ներկայացնելով Պայրընի տնկած ձիթենիւնին ճղիկ մը, նաև դափնի մը և վարդ մը, սանսցըրիտ լեզուով կարդաց հետևեալ խորհրդագեղ խօսքերը.

«Քեզ, բանաստեղծ, պարձանք Ալեքելքին, այս պահուս մինչ կը թողուս խորհրդաւոր Աւրելքի մէկ եզրը, — որ կը ցոլայ ծովալճակիս մրմջոց ալիքներու երեխն, — դիմունի զնու ի մեծ Երկիր բուրութեարու և հոգեգայլութեարու, թող վեզ հաճոյական ընկերներ ըլլան, Ովկիսնոս կորած միջոց, վեզ մը լորտ Պայրընի տանք ձիթենիւն, և ուոչչ մը զանփնի, սորտ սուտերին սակ ներնցուցաւ և ուր արդ կը հանգչ Ալիշաւը, և կոփս մը Պիեկալեան վարդերէն, միշտ ուժգին սիրով սիրուած:

Թակորի գէմբին վրայ յայտնապէս կը նշմարուէլ այդ սիրուն նուէրէն զգացած գոհութիւնը, որ այն աստիճան մեծ եղած էք՝ որ մեկնելէն վերջ անոր թարգմանէն Կ'իմանանը թակորի սա խօսը. «Միայն Ա. Պատրի տեսնելու համար կ'արժէ խուլիս ցանք»:

Հասած էնից արդէն շոգեմակոյկին առջև, ան մի առ մի ողջունեց զամբէնը շնորհակալութեան ջերմագին արտայայտութեամբ, մտաւ ասաւ անոր մէջ իր հետևորդներով ու մեկնեցաւ, կրկնելով յաճախ պատուհանէն իր զգացումները:

Հեռացաւ ան. բայց կղզեկին մէջ մնաց արձագանգն այն խօսքերուն՝ թէ «պիտի վերադառնամ գարնան վարդերով»:

Հ. Պ. Տաթևա